

Ս ՈՒ Ս Կ

Արդեօք ո՞վ չճանաչեր այս գարնան գեղեցիկ հիւրը, որ պարտէզները՝ մարգագետիններն ու բոլոր բնութիւնը կզմայլեցընէ իւր անոյշ եղանակովը: Սոխակը թէեւ այնքան ախորժեի է, բայց իւր բաց գունով փետուրներէն իզատ՝ ուրիշ զարգարանք ու պաճուճանք մը չունի. ուստի եւ բնապատումներէն ոմանք այս գեղեցկաձայն թռչնոյն վերայ խօսած ժամանակը՝ կլարմանան որ բնութիւնը սոխակին զարգ չէ տուեր:

Հպա նորա երգերը... Ո՞վ արդեօք սոխակին անունը յիշած ատեն միտքը չըբերեր նորա գեղեցիկ երգեցողութեան ժամերը, առաւօտները արշալոյսը ծագելու եւ գիշերները լուսինը փայլելու ժամանակ, բնութեան հանդարտ ատենը, որ կարծես թէ նորա հրապուրիչ ու հմայիչ ձայնէն դաշտերն ու անտառները կընանան:

Մտքերնիդ կուզայ արդեօք նորա երգելու եղանակը. մտքերնիդ կուզայ արդեօք երբ նա մտածմանց մէջ ընկղմուած՝ ձեր զուարճութեան ժամանակը

- „ Զայնը արձրկեց՝ սուլել սկրսաւ,
- Հագար դարձուածքով խաղեր խաղցընել,
- Մէյմը ձայնիկը կըրարձրացընէր,
- Մէյմը անուշիկ կերպով վար կիջնար,
- Բոլոր անտառը կըրնէցընէր,
- Սուր սըրընդի պէս արծագանգ կուտար:
- Այն միջոցին կարծես ամեն արարած
- Արշալուսոյ երաժշտին զեղզեղելուն ըզմայլած,
- Հովիկն իսկոյն զազարեցաւ, բրուռնք կեցան անըրշունջ.
- Գառն ու կովեր խտաին վըրան
- Պառակ պառակ հանգեցեցան:
- Հովուին խելքը զընաց զըլխէն
- Մեր սոխակին անուշ ձայնէն.
- Միայն դառնայր ատեն ատեն
- Հովուհիին վրան կընայր խընտալէն:“

Այն, այսպէս երգեց սոխակը, եւ ասոր համար է որ ամէն ազգաց մէջ առակ եղած է:

Արեւելեան ազգաց մէջ կալամուռի թէ «Սոխակը մարգ է եղեր որ թռչուս ձեւացած է ու գեղեցիկ վարդին սիրահարուած, եւ կզուարճացնէ երգելով զիւր ընկերը այնքան ժամանակ, մինչեւ որ վարդը կը թառամի: — Կերելի թէ այս յատկութիւնը արեւելցիք անոր համար տուած են սոխակին, որ նորա երգեցողութեան եղանակը սիրահարի հառաչանաց կնմանի:

Վարդը թառամելէն յետոյ՝ սոխակը տաք երկիրներէ պաղ տեղեր կերթայ, եւ կերգէ այնքան ժամանակ, մինչեւ որ իւր էգը ձագեր կուենայ:

Ամէն ազգաց բանաստեղծները սիրած են այս թռչունը, բայց մասնաւորապէս արեւելեան ազգերը: Մեր ռամկական երգերուն մէջ շատ գեղեցիկ տաղեր կան սոխակի վերայ գրուած, որոց մեծ մասը բերնէ բերան կտարածուին:

Երեւանցի Պ. Մարգար Չախաբեան Գեղամեանց աշխատասէր աստիճանաւորը 1812-ին Սոխակի եւ վարդի վերայ արեւելեան ոճով գրուածք մը հրատարակեց իՓեթերպուրկ, յորում վիպասանական ձեւով զվարդը ծագկանց թագուհի անուաներ է, պարտէզը՝ որոյ մէջ կերգէ առհասարակ սոխակը՝ Վարդարան, իսկ սոխակը՝ իբրեւ սիրահարեալ թագաւորազն. գարձեալ՝ թագուհւոյն գործակատարներ, պաշտօնեաներ, զօրք զօրապետք անուաներ է ուրիշ շատ մը ծաղիկներ ու բոյսեր, եւ այլն:

Այս վիպասանութիւնը ռուսերէն լեզուաւ թարգմանած է Յովհաննիսեան Յովսէփ սարկաւազը. հայերէնագէտն Պ. Լըվայեան սը Ֆյորիսլա՛ր՝ գաղղիարենի թարգմանեց: — Մեք մեր ընթերցողացն հեղինակին ոճը ծանօթացնելու համար՝ հետեւեալ երկու հա-



MARADAN, DEL.

Упомянуто въ Уаг. россійск. в. р.

ТАТМЕ

տուածներն օրինակեցինք, որ են սոխակին առ վարդն եւ վարդին առ սոխակ գրուած նամակները :

Եւ նախ՝ սոխակը կգրէ .

« Ո՛վ Տէր կենաց իմոց լոյս եւ զարգ աշխարհի, դու՛ որ զուարճութիւն աչաց, բերկրութիւն սրտից եւ կենդանութիւն սնգաց ես քոյին անուշութեան բուրմամբ, հայեանց իտառապանս իմ եւ գթան իմոյս ողորմելութեան, զի իմանկութենէ իմմէ գերի եղեալ սիրոյ՝ մեկնեալ իհամայն կայից եւ ժառանգութեանց, եւ անկեալ իգաշտս եւ իլերինս որոնէի յանտառս զենթակայն սիրոյ իմոյ, զոր սչ ճանաչելով սիրէի յանգէտս: Իսկ այժմ՝ որ գտեալ զճշմարիտ սիրելին, եւ ընկալեալ զբուրումն անուշութեան ամենաչքնաղ տենչալոյզ կիզեալ տոչորիմ. որ եթէ չեմ արժանի հայիլ իգեղեցկութիւն գեղմաց քոյին, գէթ ներեան ինձ երգելով զսէր քո հանգուցից զոգի իմ, որ ահա ի պատրաստի է ողջակիզիլ իհուր սիրոյ քո: Արգ կեանք իմ եւ մահ գոլով իձեռին եւ իկամս քո, հրամայեան ինձ, կեցից թէ մեռայց. ողջ լեր »:

Սոխակն այս նամակը կնքելով՝ շուշան թղթատարի ձեռօք առ թագուհին՝ այսինքն առ վարդն կյուզարկէ, որ նա ալ կարդալէն յետոյ՝ այս ամօքիչ պատասխանս կըհաճի տալ .

« Ծանիր ս՛վ քաջ ախոյեանդ սիրահարաց, բոյս է բարուց իմոյ բարեբարոյ բնութեան կիր արկանել զՏիւրընկալութիւն, եւ ներողամիտ լինել առ իս եկեւոց, եւս առաւել այնմ՝ որ կայցէ իբանի իմում. բայց նա՛ որ յուսայ ունել հաղորդութիւն ընդ իս՝ պարտ է լինել երկայնամիտ, հեզ եւ ժուժկալ, եւ համբերութեամբ սպասել ընդ հոգանեալ իմով սահմանագրեալ ժամանակի վարձատրութեան, ուրեմն լեր խոհեմ եւ զգոյշ յամենայն իրակութիւն քո զի մի վրտանդ ինչ կրիցես իչար նախանձոտաց »:

Այս նամակներս ընթերցողաց քննութեանը թողելով՝ դառնամք մեր պատմութեանը :

Գերմանիոյ մէջ Պէյլըքիյն անունով մէկը՝ սոխակին եղանակը շատ ուշագրութեամբ լսելէն վերջը, միտքը գրեր է որ կարողացեր է ըմբռնել եւ գրի առնուլ նորա բառացի հնչմունքն ու երգեցողութիւնը :

Ահա, օրինակի համար, այն գերմանացւոյն յարմարեցած մէկ երգը՝ որ եւրոպայի օրագիրներուն շատին մէջ հրատարակուեցաւ :

- Թին, բին, բին, բին,
- Սչիւր-բիու, բո-բուա .
- Թբո, բբո, բբո, բբո,
- Քուուրիու, քուուրիու, քուուրիու, քուուրիու,
- Ցբուօ, ցբուօ, ցբուօ, ցբուօ,
- Ցիի, ցիի, ցիի, ցիի, ցիի, ցիի,
- Ցիի, ցիի, ցիի, ցիի,
- Քուուօօ-բիու: — Ցբուա փիփիցբուիգի .
- Ցօ - ցօ
- Ցօ - ցօ - ցօ,
- Ցիուօ-կապիսկ .
- Ծիգի գիի, բօգի ծի ծի ծի ծի ծի ծի ծի,
- Ցօուէ, ցօուէ, ցօուէ, ցօուէկի .
- Ցար, ցար, ցար, ցար, ցար, ցար,
- Ցար - ցիի .
- Տլօ, տլօ, տլօ, տլօ, տլօ, տլօ, տլօ,
- Քույօօօ բօուօօօօօօօօօօօ .
- Լու լու լու, լի լի լի, լբ լբ լբ .
- Քուօ տիտըլ լի լուլիլի
- Կա կիուր, քուի քուօ .
- Կուլեօ, կուուի, կուուի, կուուի,
- Կուի, կուի, կուի, կուի, հի, հի, հի .
- Կհօլլ, կհօլլ, կհօլլ, կհօլլ, կհեա, կուտեուտուա,
- Կուի, կուի, խօու. խա տեա տեա տիլլըլի .
- Հեց, հեց, հեց, հեց, հեց, հեց, հեց, հեց,
- Հեց, հեց, հեց, հեց, հեց, հեց. —
- Թուաուօիս խօսկուա,
- Քույեա, քույեա, քույեա, քույեա, քույեա, քույեա,
- Քույեա - քույեարի .
- Կուի, կուի, կուի, եօ, եօ, եօ, եօ, եօ, եօ, եօ, կուի .
- Լընու, լիլի, լօլօ տիտի եօ կուա,
- Հիկիուէ, կիւէ, կիւէ, կիւէ, կիւէ, կիւէ, կիւէ,
- Քույեօր ցիօ, ցիօվի :

Հին ժամանակներն արեւելքի մէջ սոխակ

որսալը արդիւնաւոր արհեստ մը գարձած էր տեղւոյն բնակչաց համար, վասն զի սոխակ մը մինչեւ 1000 դահեկանի կվաճառէին: Լաւ սոխակներն ընդհանրապէս Հայաստանի Արարատեան գաւառի եւ Ուտիացոց աշխարհին մէջ կգանուէին, ուսկից ուրիշ հեռաւոր քաղաքներ ալ կտանէին վաճառելու:

Այն որսորդները փորձով իմացան որ այս թռչունը սրբան լաւ տեսակը լինի, այնքան գոռար կբռնուի, եւ անկէց աւելի ալ գըժուար կլինի բռնելէն յետոյ պահել ու երգել տալ, վասն զի նոցա շատերուն ձայնը կխղզուի եւ իւրեանց ընկերէն բաժանուելուց աւէն կմեռնին:

Հ Ն Դ Կ Ա Կ Ա Ն Ա Ռ Ա Ծ Ն Ե Ր

Առաքինի մարդը՝ փորձուած ոսկիի կնմանի:

Ո՛վ որ քեզի շողոքորթութիւն կընէ, ա՛յն է քու թշնամիդ, անկէ՛ց վախցի՛ր:

Երբոր դու զուրիշը դատելու լինիս, նախ քեզմէ սկսէ:

Անխելք մարդը վեց կերպով կճանաչուի,

- ա) Կբարկանայ՝ առանց պատճառի.
- բ) Կխօսի՝ առանց նպատակի.
- գ) Կհաւատայ՝ չգիտնալով թէ ի՛նչ բանի.
- դ) Միտքը կփոխէ առանց հարկաւորութեան.
- ե) Միշտ ուրիշի ունեցածին կցանկայ.
- զ) Ամենեւին լաւութիւն չը՛սանչնար:

Քու ամենակասկածելի թշնամիդ՝ դո՛ւ ինքդ ես:

Միշտ միտքդ բեր որ վաղը երէկ պիտի դառնայ:

Ինչո՞ւ կուզես հնձել՝ երբոր չես ցանած:

Ջրաղացի ձայնը կլսուի, բայց ալիւրը ծածկուած կմնայ. — ջրաղացը մարդն է, իսկ ալիւրն իմաստութիւն:

Երբ գետէ մը անցնել կուզես, առաջ խորութիւնը չափէ:

Ջրին չհասած՝ կօշիկներդ մի՛ հաներ:

Իշու մահը՝ շներուն ուրախութիւն է:

Երկու դաշոյնը մէկ պատենի մէջ չգրուիր. այսպէս ալ իմաստութիւնն ու յիմարութիւնը ի միասին չեն բնակիր:

Ամէն անասունը ակռաներ ունին, բայց եւ ո՛չ ամենքը մագիլներ:

Արեգակ տեսնելու համար՝ ձրագի հարկաւորութիւն չկայ:

Ի՛նչ պէտք է մարդկանցմէ ողորմութիւն խըն-

դրել, երբ մարդիկ իրենք ալ ողորմութեամբն Աստուծոյ կապրին. — ուրեմն Աստուծմէ խնդրէ:

Թշնամւոյն ներողն ու նորա չարութեան փոխարէն բարութիւն ընողը՝ կատարեալ իմաստուն է:

Բարեկամդ սիրէ, բայց ո՛չ քեզի համար, այլ նորա ուրախութեանը համար:

Մեք ամենքս ալ մահկանացու եմք. երանելի մարդն ա՛յն է՝ որ առանց յանցանքի կմեռնի:

Մարդս թէ որ լաւ ինքզինքը ճանաչէ, գիտցի որ զԱստուած ալ կճանաչէ:

Կտեսնե՞ս այն ահագին կաղնին, գիտցի՛ր որ իսկզբան հատիկ մը հունդ եղած է:

Գու քո խօսքիդ տէրն ես՝ քանի որ բերնէդ ելած չէ. բայց բերնէդ ելնելէն վերջը՝ նա՛ է քո տէրդ:

Առանց փորձելու՝ երեք բանի մի՛ հաւատար,

- ա) Քաջութեանդ՝ եթէ չես գտնուած կուռի մէջ.
- բ) Իմաստութեանդ՝ եթէ մէկէ մը չես փորձուած.
- գ) Բարեկամիդ՝ եթէ նեղութեան մէջ չես ընկած:

Իրենց համար չեն անցնիր մեծամեծ գետերը. իրենց համար չեն բարձրանար մեծամեծ ծառերը. իրենց համար չեն ապրիր մեծամեծ մարդիկը:

Երեք տեսակ մարդկանց մի՛ հաւատար,

- ա) Զօրաւոր բարեկամիդ.
- բ) Շողոքորթ ծառայիդ.
- գ) Անփորձ կնոջդ:

Ո՛վ մարդ, կբսէ Պրահմանը, քեզ հարստութիւն ուղարկեցի, դու ինքզինքդ ուրախութեան տուիր եւ մոռացար զիս. կարօտութիւն ուղարկեցի, դու ինքզինքդ տրտմութեան տուիր եւ դարձեալ մոռացար զիս: Ես կուղարկեմ քեզ մահ, դուն զիս երբէք չես մոռանար: